

ՄԷՃՄՈՒԱՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ՏԵՕՐՏԻՒՆՃԻՒ—ՍԵՆԵ

(1865)

ՀՈՒՄԵՐՈ—352

1781—ՀԵՎԱԼ 17

ՄԱՐՏ 2

ԱԼԱՖՐԱՆԿԱ 14 ՄԱՐՏ

ԱՌԹԱՆԻ ՄԱՐՏ 2 ՍԱԸԸ

Իճալը տեղեկութիւններ տալու ու
թուփեթիւթիւ լինելու վէճիկէ քէն
տի հազրեթիւրինն թագաւորութիւն
իճրա պուրուրուղու իշխութիւնը տիր
—Գուրիէ տ'Օրիանտա շու վէճ
իլէ եազըը տըր :

« Ղիւմասա էրթէսի ակըւամը (Լ
րեւելան) թէւաթրօտա միսի կէօրիւ
մէմիշ պիր վուգուլաթ օլմուշ տուր :

« թէւաթրօնուն տըւարըսընտա օ
յունճուլար Գօթիօ օյնատըզլարը
հալտէ, իշէրիտէ տէ պիր Բրաճէթիօ
օյնանըր ըտը :

« Սէղքիւր թէւաթրօնուն տիրէք
թօրու միւսիւ Սանաս, թէւաթրօ
նուն իշէրիտիտէ պիր բէքէտէ օթու
րուպ Տըթթօր Բ. իլէ սէօհպէթ իթ
մէքտէ իտի :

« Դաւիթ Գօնաթիւնիօթը տիրէք
թօրու միւսիւ Պարանեօն Պանգաի
Օսմանի տիրէքթօրու Վարքի տը
Բլէօք իլէ կէզտիսի հալտէ միւսիւ
Սանասըն եանընա կէլըր, վէ պիր թէ
րաֆտան թէփէսիսէ եումրուգլար
վուրուպ, տիկէր թէրաֆտան տէյիլ
եալընըզ միւսիւ Սանասա, իլէ պի
Բիւի Բիլէլը Լըթիէիէ թահգիրամիզ
սէօհպէթէր իլէ իթալէյի լիսան ի
տէր :

« Պատէհու աճէլէթէն նէրտիվէն
լէրտէն էնիպ, թէւաթրօտան չըգար
կիտէր, վէ Սունիսիքալիթէ գալաս
լարընտան պիրիսի տէ հասպէլ մու
հաֆազա քէնտիսինէ ըրֆագէթ ի
տէր :

« Պու վուգուլաթ քէնտիսի միւ
սիւ Սանաս պիգէ նագլ իթտի վէ
պաշգա պիր քիմսէ տախի սահիհլի
յիսի թաստիգ իթտի :

« Պու հալաուիս թէմամը թէմամը
նա սահիհ օլտուղու հալտէ, ումա
րըզ քի չապուգ մէյտանա չըգար
պիզտէ վահշիլէթ հարէքէթի իւզէ
րինէ սէօլէյէճէյիմիզի օ վագըթ սէօլ
լէրիզ :

« Դուրնալ քէնտիսի տէ, պու վու
գուլաթ ղէքր իտէր, ֆագաթ շագա
եա պօղարագ : Լյէր վագաաա շագա
իսէ, օ ճինս շագալարտան տըր քի,
ինսանլար պէյնիստէ օ թարղ շագայա
պըրճա պիր իսմ թախիս օլմուշ
տուր քի, Լըմէնիճէնին եէտինճի հու
րուֆաթը իլէ պաշլար :

Սարիէ . 4 Սար .

Լաբաղընըն մէվճուտու ազ օլ
տուղունտան, վէ ֆապրիգալարտա
պու մալէ միւհթաճ օլտուղունտան,
ֆիաթը սապիթ տիր :

Իշ պու Բուգամէ հաֆթատա իր տէֆպ, եանի սալ վէ Բէնշէմպէ կիւնէրի նէշ օլունաճագ տըր :
Ֆիլաթը Սիլիմանէտէ Սէճմուալը Հալաուիսէ ապօնաթ օլանլար իշիւն սէնէվի 50 ղուրուշ վէ ալթը
այլը 30 ղուրուշ տուր : Սիլիմանթ օլմայանլարա սէնէլի 60 վէ ալթը այլը 35 ղուրուշ տուր :
Տաշլարտա . բօսթա իւճրէթի իւզէրիսիգէ օլարագ, Սէճմուալը ապօնաթ օլանլար իշիւն սէնէվի 60
վէ ալթը այլը 35 ղուրուշ վէ ապօնաթ օլմայան իշիւն սէնէվի 70 վէ ալթը այլը 40 ղուրուշ տուր :

Իբեք էսկի ֆիյաթտա ֆադաթ
կեվեք :

Բամպուք պիր հաֆթա տիւղլե
կեվեք կիթմիշ, վեքիլէրիւտէ տահա
կեվեքէճէյինտէն տէ գորգուլուր :

Բամպուք ժիւմէլ 230-220. Կըրգ
աղաճ Գասապա 130-125 :

Սէլանիք . 180-155 . 150-145 .
Սթամպուլ 150-125 :

Լտանա Թէրսիւս . 130-125 :

Եաֆուլ . Սէլանիք 120-125 վէ ճիւ
սինէ կէօրէ 65է գատար :

Խտիրնէ . 190-195 . 90ա գատար :

Գասապապալ 190-192 . 95է գատար :

Իզմիր . 105-110 . 75-77 :

Ինկիւրիւ . 95-100-75 :

Գըսըրա , Պէրէշամ 85-100 .

Իբք . Պրուսա , Խտիրնէ 90-96 .

Սէլանիք . 80-92 . Պէրէշամ 85-96 :

Գօլ . հէր ճիւմի 22-24 Խտիրնէ 28 :

Գաֆէ . Բօրթօ ըրքօ 100-125 .

Իհօ . 75-85 :

Էէիլ . տիւշիլիւն 39-40 :

Չէլի . 48-52 . Թրիեսթէ 58-60-

62 :

Տէֆլ . Ինկիւլ 34-50 100տէ 3

սգօնթօ :

Գոլլու . 47-50 :

Թէնիէ . 46-55 100տէ 2 սգօնթօ :

Բէօ . պոյ . 85-68 :

Կէլէալ . 312 տիրհէմի 1000 :

Սալ . զայէթ պահալ . 78 օգգա-

սը 600 , 550 , 400 :

Օսմ . արեպի . 200-110 :

Ղէհրի . 2-50 , 312 տիրհէմի :

Չիլի . ալա 18-25 :

Լիֆօ . 40-45 :

Սահմուլէ . 50-40 .

Չայ . 4-4 , 50 :

Իզհարը Իֆլաս Իթմիշ օլան
Լքնաուր օղլու Ստեփանըն ալա
ճագըլարը , Իշպու Թարիստէն Ի
Թիպարէն 21 կիւն զարֆընտա մաթ
լուպլէրի սէնէտաթը Իլէ , նէտէն Ի
պարէթ օլտուղունու միւպէյին , վա
րագայի սահիհէ Իւզէրինէ Եազըլմ
պիրէր գըթա Խիւլասա փուծուլալէ
րինի , Թիճարէթ նէզարէթինտէ վա
գը մէսալիհի Իֆլասիյէ գամիթէսինէ
Իպրազ Իտէճէքլէր տիր . 21 պիր կիւն
միւստէթ Խիթամընտան սօղրա , գա
նունու Թիճարէթին 200Իւնճիւ մատ
տէսի Իգթիզարընճա , պէյան վէ Խա
տաս օլունան մաթլուպաթըն Թէվ
գիֆինէ Իպթիտար օլունաճադ տըր :

Լլաթօն Սիւրիչ աղանըն , Իշպու
էէնի սէնէ մահաուլու օլարագ զէյթին
Եազը սաթըլմագտա տըր , գատիմ մա
հալը մախսուսի Պազլէ գաբուսուն
տա Թաշ Խանընտա Նօ 56 մաղաղա
տըր :

ՄԵՍԻՏԻՏԻՆԱԹ ՎԷ ՆԱԳՏ	ՃՍԻՄԱԼ ԻԹԹԵՈՒ ՓԵՏՐՈՒԱՐ 27			ԲԱԶԱԲ ԻԹԹԵՈՒ ՄԱՐՏ 1			ՍԱԼԸ 2	
	Սպառ	Իօլէն	Ալիւմ	Սպառ	Իօլէն	Ալիւմ	Սպառ	Իօլէն
Մէճիտիլէ լըրա	102	102	102					
Միւմթագէ լըրա 100 զուրուշտան	66 32	66 33	66 32					
Օն սէնէլլէ Թէրթիպաթ	53	52 20	52 20					
Աինճի 2լինճի Գօնսօլտէ	57 2	57 3	57 2					
Իէլիւնճիւ Թէրթիպ	57 2	57 3	57 2					
Թէրթիպաթը բնալիս	58 12	58 13	58 12					
				102	102	102	102	102
				66 30	66 37	66 32	66 28	66 28
				51 20	51 20	51 20	51 20	51 20
				57	57 7	57 2	56 38	56 38
				57	57 7	57 2	56 38	56 38
				58 10	58 17	58 12	58 8	58 8